


կական բանաստեղծութեան առաջին օրոտագին ձայները կը հնչեցընէին, կաւկաս ալ՝ Բողենատէղարի բարեկամն՝ Արոյիկան եւ Ռափայիկը Գասկանեան՝ գերմանական ռոմանտիկ մասանագրութեան ազդեցութեան տակ իրենց գգաճուաներն եւ գազափարսները՝ երգերու կը վերածէին: Գլուցող թատերաբեմին վաղ ներկայացուցին Շեկսպիրի, Շիլլերի եւն բանագործութիւններն եւ հայ գիւցադասց սերագործութիւնները: 1848ի ոգւով համահայլ գաղ. ռոմանտիկ պարտը՝ յառաջ բերաւ Հայոց բլիսաւորներուն՝ Ռակնի, Ռուսիներանի, Օտեանի եւ Եւրեբեցի մէջ հօգի մը, որ իւր նոյն իսկ իւր ազգակից Ափրասիներուն եւ եկեղեցականաց դէմ ուղղուած էր: Զմիւռեան թարգմանչութեան պարտը մը հաստատուեցաւ առաջնորդութեամբ Մամարեանի: Կ. Պոլիս նոր ազգեցիկ պարտը միւր բլուրը կը բարձրացընէր, պարագլուխ ունենալով Օտեանը՝ որ ազգ. գաղափարաց գրօնը կը պարզէր: Պարսեանը՝ իւր համբաւաւոր «Աղբ. Նոյնը» կը դրեր, Տեմիրճիպաշեանը՝ Եղեանհատերի եւն. գաղափարները կը տարածէր, մինչդեռ միւս կողմանէ Պերպերեանը մը եւ 2-ի պէս փայտուած Ճաւախօսները, Գարաբաշեանի եւ Եղիշէ Ա. Գուրեանի պէս գիտականները՝ Հայ. քննական պատմութեամբ սկսան պարապել: Ֆեֆէլիւն ալ իւր շատագովն ունէր յանձին Տիկ. Տիւտաբը: Եւս ազգ. ոգւոյ գարթմուլը միայն Կ. Պոլիս չմնաց, այլ գաւառներն ալ տարածուեցաւ, որուն առջվորակներն էին Խորմեան Հայրիկն եւ Գ. Եպ. Արուսեանտեանց:

ԿԵՏԻՎ.



ՔԱՂԱՔԱՔԱՆ ԵՍՍԱՌԹԻՒՆ
 Գինձու, 21 Մայիս 1902:

Անդդիս-Տրսակոյի: Ամսոյս 7ին Բուրբուր հրամանատար Դրլարիի Մէթուրնի գնդերուն վրայ ունեցած զինոց յարձողութիւնը, կցկցեալ ու սասայող յաղթութեան լրերով ուռուցեալ եւ ընդ հուպ անգրիական դրօշին Տրսակոյ ծածանելուն անկաւարոյց սպասող Աղբիոնը՝ վերստին ի խոր սուգ համակեց: Դրլարիի այս վերջին փառաւոր եւ անակնկալ յաղթութիւնը Կիլիքորի սկսած մէկ մեծ ձեռնարկութիւնն ի դերու հաննց բուրոյովին: Բրիտանական զօրաց ընդհանուր հրամանատարը՝ անգրիական գնդերու Կլէրկադորպի պարտութենէն ետքը, կ'ուզէր բազմածեռն գնդերով զարին Դրլարի չորս կողմանէ պաշարել: Այս վախճանաւ բաց ի Մէթուրնի եւ Գրինֆիլի զօրախմբերէն, երրորդ գունդ մ'ալ Կէկիլիի հրամանատարութեամբ

վիստէրսորպլ յառաջ կը խաղար: Դրլարի առանց ժամանակ կորսնցընելու ամսոյս 4ին Հարտըրէտօթնուտէյի երկ Կէկիլիի գունդը կը զարնէ ու կը խորտակէ: Այս յաղթութենէն ետքն անյապաղ դէպ ի հիւսիս քալելով Մէթուրնի հրամանին տակ գտնուող 1200 հոգիէ բաղկացած գունդն եւս ջիր ու ցան կը ցրուէ, զՄէթուրն բազմաթիւ պաշտօնակալներով գերի բռնելով: Դրլարի վերանմն հոգւով — զոր ցարդ Բուրբըր ցոյց տուին ընդդէմ իրենց անագորոյն ու բարբարոս թշնամեաց — զՄէթուրն դարձեալ ազատ կը թողու, իրմէ պատուոյ երդում աննելէն ետքը:

Թէեւ երրակայն Բուրասէր մամուլները Դրլարիի այս հազուագիստ ու դիցազնական ատաքինութիւնն անխոհեմութիւն համարեցան, մինչդեռ կրնար ինքը Բուրբըրու զոռ հրամանատար — Գլրուիցիզէր՝ Մէթուրնով փրկանաւորել...: Սակայն այս իսկ մեծ սպացոյց է, թէ Բուրբըրու դիրքը լաւ վիճակի մէջ է եւ մեծ յոյս ունին այս երկարամտիզ ու արինմանդ պատերազմին յաջող ելից: Այս է բոլոր բոլոր հրամանատարաց համոզումը:

Վերջին ընդհարման ժամանակ Անգրիացոց կողմանէ կ'իյնան 63 հոգի, 119 վիրաւոր եւ 201 գերակ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ՌԵՍՈՒՄԵՐԱԿՆ**
 ՆՆՍՈՍՍԱԿԻՆ — Կնիք մը (պատկերազարդ). 97:
 ԿԵՆՍՍԻՐԵԿՆԻՆ — Քիչիկ Դուկո. Նահապետ Ռուսիներն (պատկերազարդ). 98:
 ՄՍՏԵՆՆՈՍՍԱԿՆԻՆ — Ջնտութիւն մը՝ ազգային չիւանդանոց 1901ի ընդարձակ օրացոյցին վրայ. 108:
 - Գերմաներէն Քերական եւ Քրոնցատաւական ընթերցարան յԱղբանիկ Լ. Բեօուէլէտեանէ: 113:
 ԳՐԱԿՆԻՆ — Աղբանադը Գոպ. փոքր մը թնսախորութեան վրայ. 116:
 ՔՂԱՎԿՈՒԹԻՒՆ — Գրական թղթակցութիւն. Ե. Գրական կենդեք. 120:

- ՍԵՆՏԵՆՏԵ**
 ԿՈՐ ԷՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ.Ք. 123:
 ԺԱՂԱՎՈՒՆԻՔ-1. «Մշակ», չիւսնադրին կենսագրութիւնը: - 2. Ուղղագրութիւն թէ խնդագրութիւնը: - 3. Ի նպաստ Հայոց: - 4. Նկատողութիւն մը: - 5. Դուկո. Թրգոյցման անդամ գաղ. քիչ. ընկերութեան: - 6. Լազարական: - 7. «Սեխ», գերմ. ամսաթիւթիւն եւ Ցիմնթերթ «Հայաստան» յօդուածը. 124:

ՔՂԱՔԱՔԱՆ ԵՍՍՈՒԹԻՒՆ 128:

ԿՐԱՏԱՐԱԿՆԻՆ ԵՒ ԳՐԱՏԱՐԱԿՆԻՆ ՆՍՐԱԳԻՐ
Է. ՌՈՓՅԵԼ Կ. ՊԱՐԱՆՅ
 ԳՒԵՆԵՆ, ՄԻԻԲՐԵՐԵՆ ԵՂԵՐԵՆ